

5.	Կանխիկ փող	ֆլ.	7.000
6.	Անշարժ կայքն էր, մի տուն Binnenkantի վրայ, մի պար- տէլ քաղաքից դուրս եւ մի գամբարան՝ Oude Kerkի Ս. Նիկողայոս եկեղեցում:		
	Այս անշարժ կայքը չէ գնահատուած:		
7.	Էռնելիքներ զանազան ան- ձերի վրայ	"	103.000
	"Պարտը ունէր թէ ոչ, չէ յիշուած:		

“Այս կտակից յայտնի է, որ ոչ եկեղեցին եւ ոչ նրա մէջի իրեղենները Ալեքսանի հարս-
տութեան մասն չեն կազմում, քանի որ կտա-
կում չեն յիշուած: Ոչ մի խօսք չկայ նոյնպէս
չնդկաստանում գտնուող եղբօրը, Պետրոսի
առասպելական ժառանգութեան մասին:”

“Ահա բոլորը . . .”

“Կ. Պոլսի Մասէհեանները ոչ մի իրաւունք
չունին լմատերդամի հայ եկեղեցու վրայ, որ
տեղոյս հայ գաղութի սեփականութիւնն է
եղած:” Այստեղ վերջանում է De Roevertի
տուած տեղեկագիրը:

Այս տեղեկագրից յետոյ, որ յանձնուել
է թբքական հիւպատոսին, 1887 Մայիսին,
գործը դադարում է, գոնէ այլեւս ոչ մի գրա-
գրութիւն չենք գտնում այս մասին: Կ. Պոլսի
Մասէհեանների պահանջը բոլորովին փակուած
է համարվում:

(Շարունակելի:)

ՍԱՐՈՒԻՆԱՅ



ԺԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՔ ՍՅԵՄՊՈԼՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԵՐԵՄԻՍ ԶԵԼԵՊԻՒ ՔԷՇՄԻՒՐՃԵԱՆ

Գ. Ա. Խ. Զ.

(Շարունակութիւն:)

Կը պարտաւորիմ նախ մատնանշել, թէ
առաջին տողի վերջի պարբերութիւնը սխալ
ընդորինակութեան արդիւնք է, եւ թէ պիտի
ըլլայ այն “յԱնոյ նախնականն”, ինչպէս
դրուած է Երեմիս Զէլէպիւ բուն ձեռագրին մէջ՝

որ կը գտնուի Երուսաղէմ եւ նաեւ Եղիսաբէդնի
օրինակին մէջ (տեսնալ Հատորին վախճանը,
Չեռագիրներու տարբերութիւնները):

Այս սրբագրութեամբ տողին նշանակու-
թիւնը կը վերաբերի ոչ թէ Եկեղեցւոյն շինու-
թեանը, այլ զայն շինող պազբերկեան (վաճառա-
կան) ներուն, որոնց համար կաֆայեցի ըսելով
հանդերձ, անոնց ծագումն ալ Անի քաղաքէն
ըլլալը իմացունել կուղէ Երեմիս Զէլէպիւ, յայտ-
նելով միանդամայն՝ թէ անոնցմէ մաս մը լեհաս-
տան անցան, մաս մ'ալ Կ. Պոլսիս:

Ըստ այս բառական ուղղութեան, կը ջրի
բարգէն Վ. ի այն ենթագրութիւնը; զոր “յա-
նուն նախնականնէն հանելով, կը կարծէ
թէ Պալաթիոյ եկեղեցին իր առջի անունովն է
շինուած”:

Ինչպէս կ'երեւի վերոյգրեալ երրորդ տողէն
Երեմիս՝ Ա. Լուսաւորիչ Եկեղեցին համար կ'ա-
ւանդէ, թէ Հայոց 885 (+ 551 = 1436) թուականին,
Յունական տիրապետութեան ժա-
մանակ կը շինուի այն, բայց գիտնանք որ աւելի
հին է անոր շինութիւնը:

Արմաշի վանքը գտնուած եւ 1769 ին
ընդորինակուած Ձեռագրի մը մէջ կը կարդանք,
թէ “ի թուին Փրկչին 1391, ի Հայրապե-
տութեան Տէրն Թէկողորոսի, ուն վաճա-
ռական կողմաս անուն Կաֆայէ Եկեալ ի
Կ. Պոլսի, որ էր ընդ իշխանութեամբ Ցու-
նաց, հրաման տուեալ շինելոյ Եկեղեցի մի
ի Ղալաթիայ, կոչելով զանունն Սուլը Լու-
սաւորիչ, եւ զմատուու Սուլը իւաչին Աւել
ուն դարբին շինեաց”: ո

Պալաթիոյ Ա. Լուսաւորիչ Եկեղեցիին առա-
ջին շինութիւնն ուրեմն տեղի ունեցած է 1391 ին
կողմա, կողմա (զոր ուրիշներ սիսալմամբ կոմի
ալ գրած են) Կաֆայեցի վաճառականի մը առա-
տաձեռնութեամբ. Երեմիայի յիշած 1436 թուա-
կանը կը վերաբերի Եկեղեցւոյն Երկորդ շինու-
թեանը, արդիւնք՝ Կաֆայէն Կ. Պոլսի գաղթան
մաս մը ուրիշ հայ վաճառականներու, որոնք ոյլ
եւս տեղացի համարուած են Եղեր, ինչպէս Պի-
րին է մակարերել, 197 րդ տողին վերջի մասէն:

Արմաշի վանքի Զեռագրին Յէշատական
գրութեան գրեթէ նման բան մ'ալ Հ. Ինձի-
ճեան կը զետեղէ իր Կ. Պոլսոյ Աշխարհագրու-

1 Կոլոր Յակովանիս Պատրիարք, Բարգէն Վ. Ա. Վենես, էջ 111.

2 Այս Յէշատակարանը Բարգէն Վ. Հայուսականը
թեան մէջ, առանց սակայն յայտնելու անոր աղբեւլը,

թեանմէջ, բայց շինութեան ժամանակները տարբեր կերպ ցոյց տալով, ինչպէս՝

“(ի զալաթիա) մի եկեղեցի է հայոց, զոր նախ առաջին շինեաց կոմի՞ անուն վաճառական ոմն, որոյ եկեալ ի քեֆէ քաղաքէն զըրըմու ի ստամպու ի 1391, ի կաթողիկոսութեան Տէւն թէոդորոսի, էառ տեղի ի Ճէնովացւոց ի զալադա քաղաքի, եւ անդ ի թուականիս (1436) կառուց զայս եկեղեցի յանուն Սրբոյ Լուսաւորչի, իսկ դարբին ոմն Աւետ անուն կառուց զոեղան սրբոյ խաչին որ առ նոգաւ¹,”

Բարգէն Ա. ի (այժմ Եպիսկոպոս)² հետ ես ալ սիսալ կը համարիմ Հ. Ա. Խնձիճեանի վերոյիշածը, որուն մէջ՝ 1391 թուականով Ա. Լուսաւորչի հողին գնուուլը կը նշանակէ եւ 1436 ով ալ եկեղեցւոյն շինութիւնը: Ճիշդէ Արմաշի Զեռագրին աւանդածն է. Ա. Լուսաւորիչ շինուած պէտք է ըլլայ նախ՝ 1391 ին եւ այս աւելիկը ստուգուի՝ “ի Կաթողիկոսութեան Տէրն թէոդորոսի”, Խօսքով, զոր Խնձիճեան ալ կը գրէ: Այս Կաթողիկոսը թէոդորոս Բ. Կիլիկիին է. նստած է Ախ 1377—1392³:

Սարգիս Դպիր Սարափ Յովհաննէսեան իր Պոլսական Տեղագրութեան մէջ Ղալաթիոյ Եկեղեցւոյն մասին ունի ոչ նուազ կարեւոր յիշտակութիւն մը, որ է

“Եւ առ նմին է Եկեղեցին Հայոց յանուն Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին: Զոր ստացեալ է ազգ մը ի Թուականին Հայոց Պ2Ե. եւ յամի Տեսուն 1436: Եւ շինեալ է զայ Կոմ? անուն Հայ Եշասն ամի, եկեալ ի կաֆա քաղաքէ ցամաքալզզոյն զըրման, յորժամ էր քաղաքն Ղալադա ընդ Եշասնութեամբ Ճէնովացւոց:

Զորոյ զմասուռն՝ որ յանուն Սրբոյն խաչին

հետէ է դարբին ոմն Աւետ անուն, եւ այս պատահաց յայսմ ժամանակի մինչեւ Ա. Պոլիս էր ի ձեռս

նորին ի տաճկաց:⁴

Սարգիս Դպիր թէեւ իր գրածներուն մէջ շինողին 1436 կը յիշատակէ, բայց երբ Եկեղեցի հանողին անունը տալով Ղալաթիա քաղաքին համար “յորժամ էր ընդ իշխանութեամբ Ծէնովացւոց”, կ'ըսէ, լուելեայն կը յայտնէ՝ սահեւ 1391 թուականը. սրովհետեւ՝ դիտնալ պէտք է, որ այս 1391 թուականին թէպէտեւ կ. Պոլիսը էր ի պէտք է, որ այս 1391 թուականին տակ էր, ինչ պէտք էր գրէ Արմաշի ձեռագրին Յիշատակաւանը եւ Սարգիս Դպիր իկն ալ, սակայն՝ Ղալաթիա քաղաքը բացարձակապէս կը պատկանէր Ճէնովացիներու. միայն՝ կ'երեւի թէ 1436 ին

¹ Աւելիք. 2-րդից բարունց Աւելունի, Հ. Ա. Խնձիճեան,

1804, էջ 111.

² Կայսր Յովհաննէ Պատրիքուր, Բարգէն Ա. ի 1903, էջ 234:

արդէն Յունական գերիշխանութեան տակ էր այն, ինչպէս Կ'իմացուի Երեմիայի 198 րդ տողէն:

Այսպէս՝ ընդունելով թէ Ղալաթիոյ Հայոց Ա. Լուսաւորիչ Եկեղեցւոյն առաջին հիմնարկութիւնը տեղի ունեցած է 1391 ին, զոր Երեմիա Զէլպիի Կ'անդիտանայ, պէտք է ընդունել, թէ այդ Եկեղեցին կամ այրելով, կամ հիննալով, 45 տարի յետոյ 1436 ին վերստին կը ընկուի:

Եկեղեցւոյն ճակատը դրոշմուած եւ ցայսօր կարգացուած հին Արձանագրութիւնն ալ սակայն կը պարունակէ իր մէջ Խնձիճեանի գրած սիսալը՝ աւելի անշեղեղ կերպով, զոր առաջին անգամ մատնանշեց Փիրղալէմեան Վեւոնդ վարդապետ⁵, եւ ապա Էջմիածնեցին՝ այսինքն Վահրամ Եպ. Մանկունի⁶ ու Բարգէն վարդապետ⁷:

Ահաւասիկ այդ Արձանագրութիւնը որ Կաթարիքիր է բարձրագանգակ:

“Տաճար Աստուծոյ: Ի սկզբան կառուցաւ սուրբ տաճար յանուն Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի

մերոյ ի հայրապետութեան Հայոց Տ. Թէոդորոսի Սրբազն Կաթուղիկոսի եւ ի

Փատրիարքութեան սրբոյ Երուսաղէմի

Տ. Եսայիսյ Արքապիսկոպոսի առաջնոյ, գնեալ տեղիս Սրբոյ

տաճարիս ի ծննդվացւոց Կոմս անուն բարեպաշտ վաճառականի ուրումն

թէֆի քաղաքին Նըրիմու՝ յամի Տես-

առն 1436:”

Ինչպէս արդէն Էջմիածնեցի եւ Բարգէն Ա. Պիտած են, այս Արձանագրութեան մէջ յիշուած Կաթուղիկոսն է՝ թէոդորոս Բ. (Կիլիկիյ) 1377—1392 նստած, որուն հետ նշանակուած Երուսաղէմի Պատրիարքութէպէտիսկոպոսակի “առաջնոյի”, Երկրորդի գրուած ըլլար Ճիշդէ Կրնար Համարուիլ, զի այս վերջինը իր Պատրիարքութիւնը ըրած է 1390—1393. բայց սրովհետեւ Եսայի Պատրիարքի անուն ոչ Արմաշի ձեռագրին մէջ, ոչ ալ Խնձիճեանէ կը յիշատակուի, ես ալ Բարգէն Ա. ի հետ կ'ընդունիմ, թէ ատի պիտի ըլլայ՝ աւելի ուշ ժամանակի մէկ Եսային:

¹ Կ'օտարէ Հայոց, Հ. Ա. Փիրղալէմեանի, Կ. Պոլիս, էջ 106—107:

² Կ'անդիտան Ելլուց առ Անդամանութեան մինչեւ 1898 էջմիածնի ամեն ճերտեւ Շահնշահ, Կ. Պոլիս, թիւ 3966, 21 նոյնի 1898:

³ Կ'անդիտան Ելլուց առ Անդամանութեան մինչեւ 1898 էջմիածնի ամեն ճերտեւ Շահնշահ, Կ. Պոլիս, թիւ 109—110:

Հաւանաբար՝ Երուսաղեմի Եսայի գ. Պատմիաբը է այն, որ պաշտօնավարած ըլլալով 1430—1441, իրաւունք կ'ունենայ արդարեւ յիշուելու Ա. Լուսաւորչի Երկրորդ (1436ի) շինութեանը մէջ, որ ատեն ընդհանուր Հայոց Հայրապետն էր՝ Գրիգոր Մուսաբեկեան:

Հետաքրքրական է նաեւ գիտնալ, որ Եսայի Պատմիաբը Ղալաթիոյ Եկեղեցւոյն այս շինութեան միջոցին Կ. Պոլիս կը գտնուէր, եւ թէեւ Երուսաղեմի Պատրիարք տիտղոսը կը կրէր, բայց միանգամայն՝ էր Առաջնորդ Ստամբուլի Հայոց¹, եւ ահա ի՞նչպէս:

Երուսաղեմի Պատրիարքը Մարտիրոս, շատ ծերացած ըլլալուն, իրեն գործակից-օգնական կ'որոշէ Եսային եւ “Պատրիարքո, տիտղոսը կու տայ անոր, Եսայի այսպէս կը պաշտօնավարէ ինը տարի մինչեւ Մարտիրոսի մահը՝ որ տեղի կ'ունենայ 1439ին²: Այս պաշտօնավարութեան կոչուելէ յետոյ, կ'երեւի թէ Եսայի իրեւ Առաջնորդ կը երկուի Կ. Պոլիս դէպի 1432—1433 ի միջեւ, եւ գրեթէ մինչեւ 1438 կը մնայ հոն, ուր կը գտնուէր նաեւ Յովհաննէս անուն Աքեպիսկոպոս մը՝ իրբեւ Կաթողիկոսական փոխանորդ Բիլզանդիան երկիրներու, ինչպէս կը յայտնեն այս Եկեղեցականներուն 1433ին Բասիլեոյ մէջ գումարուած Հաւատոյ Միացման ժողովին ուղարձ գիրերը, զորս առաջն անգամ ծանօթացուց մէջ Գալէմբեարեան³:

Եսայի Պատրիարքի այս առաջնորդութիւնն էր թէերեւս պատճառ, որ վերցյգրեալ Արձանագրութեան մէջ անոր անունին քով “առաջնոյ, գնել տուածէ է. արդեօք “առաջնորդին” պիտի գրուէր. այդ առաջնորդը չէր որ 1436ի նորաշէն Եկեղեցին օծեց:

Ամէն պարագայի մէջ, անուշադիր գրչի մը արդինք պէաք է համարել Ղալաթիոյ Եկեղեցւոյն առաջին շինութիւններու մասին զրուած այդ միաւ Յիշատակարանը, որ շարադրուած է ոչ թէ իր բուն ատենը, այլ գարեր յետոյ 1733ին, ինչպէս պիտի տեմնանք քիւ յետոյ:

Ո՞ տայր սակայն, թէ այսօր ուղղուէր բուրովին այդ սիալագիր յիշատակութիւնը, ինչ-

¹ Հանդիսական Ամսորելոյ, 1911, էջ 456.

² Յանձրութիւն Պատրիարքութիւն Երուսաղեմի, Բ. Պ. Պանձակեցին, է. Պոլիս 1872, էջ 48: “Կուլոր, Բարդէն Վ. ի., էջ 110:

³ Հանդիսական Ամսորելոյ, 1911, էջ 456—463: Սոյն տեղեւ կութեամբ՝ կրնանք ուրեմն ընդունել, թէ Կ. Պոլոսյ Հայոց Պատրիարքութիւնը Յօվհակամ Պատրիարքէն շատ առաջ գցութիւն ուներ եւ կապուած էր Երուսաղեմի:

պէս փափաքած է Փիրզալէմեան Վարդապետը¹, եւ մէնէ վերջը Եկողները գոնէ բախս ունենային կարդալու այդ վաղեմի պատմական Եկեղեցւոյն ճակատը անոր Հիմնարկութեան ճիշդ թուականը 139², որ կը յայտնէ՝ թէ որչափ հին է Հայերու գաղթը Ղալաթիա քաղաքին մէջ, թէեւ աւելի կանուխ ժամանակներու մէջ ալ գիտենքը որ Հայ բնակչութիւն պակաս եղած չէ Բիւղանդական մայրաքաղաքին մէջ³:

Առանց այս վերջին կէտին վրայ ծանրանալու, սաշափը միայն յիշենք, թէ Ա. Լուսաւորիչ Եկեղեցւոյն շինութեան ժամանակներէն շատ առաջ Ղալաթիա կը բնակէին Հայեր. 2ամ-չեան Կ. Պոլոյ առման տարիին՝ 1453ին յիշատակութիւնը ըրած միջոցին կը գրէ՝ թէ Կային եւ Հայք ոչ սակաւը, որք ի Ղալաթիա ընակէին, եւ էին ապաւինեալ յաղօթս⁴, եւ ուրիշ տեղ մ'ալ՝ “ի Ղալաթիա, ուր արդէն կային բազում Հայք⁴”, Ղալաթիաբնակ Հայերուն մէջ կը գտնուէին Առաքել Բաղեշեցի եւ Աբրահամ Անկիւրացի վարդապետները, որոնք Բիւղանդական մայրաքաղաքին Տաճիկներու ձեռքը ինալուն ականատես, առանձին ողբեր գրած են ինչպէս յիշած եմ արդէն:

Բայց թանկագին Յիշատակարան մը, զոր Բարգէն Եպիսկոպոս Անկիւրացի Կարմիր-Անկիւր Հայերէն Յեռագիրներէն հանած է, կ'աւանդէ, թէ ի հնում Ղալաթիոյ մէջ Ա. Սարգիս անուն Եկեղեցի մ'ալ ունեցած են Հայերը:

1913 Հոկտ. 11ին Բարգէն Եպ. Առաջնորդ Գաղատիոյ, բարեհ համարած էր յղել ինծ այդ Յիշատակարանը, որ գրուած է՝ “Քերականութիւն եւ Մեկն. Քրիստի Եսայեայ նշեցոյ եւ Սեկն. քանից Դաւթի վիլխուփայի, Ներսիսի շնորհալոյ”, անունը ու 284 թիւր կրող ձեռագրին 289—290րոց էջին վրայ եւ է հետեւեալ:

“Աւրինակիս գրողի եռամեծ Կիրիոն Ալապետի եւ աշակերտ նորին [Սեկն] Վարդապետի եւ եղբօր իւրոյ Աւետես միակեցին յերուսաղէմ վախճանի...”

“Քրիստոս Աստուած զսոսա իւր տեսոյն եւ երկնից արբայութեան արժանի առնէ եւ մէկ ծրողի Ստեփանոսի անարուեստ եւ փծուն զրէ մէղաց թաղութիւն պարգեւեցի եւ յիշողաց Քրիստոս ողորմեսցի, ամէն: Եւ խոշորութիւն եւ

¹ Կայութել Հայոց, Ղեւոնդ Ա. Փիրզալէմեանի, էջ 107ի Ճանոթութիւնը:

² Հայութուն Ստուկանդրութիւն, Հ. Գ. Զարուհիսկի:

³ Չափական Պատրի. Հայոց, Հատոր Գ. էջ 494:

⁴ Անդ, էջ 500:

սիալանացս անմեղադիր լերուք քանզի կար մեր այս:

Գրեցաւ ի թուիս Հայոց ՊԺ (810 + 551 = 1361), ի Կոստանդնուպոլիսի մօտի Ղաւալան ընդ Հովանեաւ Սուրբ Սարգսի, ի հանդիպումն ձանապարհի մեղ յերուսաղեմայ ի Ղրիմն, Սակաւ աշխատող զարժանաւոր քահանայ զանտոն նամակի կոկող, աղաչեմ յիշել ի տէր:”

Ուրեմն՝ երբ Ստեփանոսի գրիչն կուսանիսը թէ զալաթիոյ մէջ 1361ին Ս. Սարգսի Եկեղեցի մը կար, կրնանք նաեւ ընդունել, թէ այդ թուականէն շատ առաջ արդէն գոյութիւն ունէր այն: Այս Յիշատակարանը Պոլսահայ կեանքի պատմութեան իմաստ լուսատու մէկ էջ կը յօրինէ: Ա. Գլուխի Ծանօթագրութիւններուս շարքին մէջ երբ Գում-Գաբուի կողմերը գտնուած հին Ս. Սարգսի Եկեղեցւոյն վրայ տեղեկութիւններ կու տամ (Էջ 275) կը յիշատակեմ հոն, թէ ի յաշխարս յունաց, ի քաղաքս Կոստանդնուպոլիս, 1360ին Աստուածատուր Արելայ մը ընդ Հովանեաւ Ս. Սարգսի Կ'ընդօրինակէ “Քերականութիւն եւ Հումանը Եսայիս վարդապետին անուն գործը, որ կը գտնուի այժմ Վիեննայի Միհթարեանց քոլ. եւ կը հարցնեմ թէ այս Զեռագիրին մէջ յիշուած Ա. Սարգսիը նոյն այն Գում-Գաբուի Ս. Սարգսի Եկեղեցին չէ:

Բարգէն Սրբազնի գտած Յիշատակարանով յայտնի Կ'ընդայ այժմ, թէ 1360ին Ս. Սարգսի կը գտնուէր զալաթիա, ուր 1361ին Երուսաղէմն խրիմ Գացող Ստեփանոս Գրիշը, Եստուածատուր Աբեղային Ընդօրինակածը Վերստին կ'ընդօրինակէ: Որչափ մէծ արժէք պիտի կ'ընդօրինակէ: Որչափ մէծ արժէք պիտի ունենային մեղ համար եթէ գտնուէին նորանոր տեղեկութիւններ եւ լուսաբանութիւններ, Հալաթիոյ այդ հին Ս. Սարգսի Եկեղեցւոյն մասին:

Ս. Հալաթիոյ որ կողմը կը գտնուէր այդ Ս. Սարգսիը. արդեօք 1391ին շինուած արգի Ա. Լուսաւորիչը անոր հողին վրայ չէր որ կանգնեցաւ:

* * *

Եկեղեցի թէ զալաթիոյ Ս. Լուսաւորիչ Եկեղեցին հին ատենն ալ շատ հուսակարոր էր, Երևանի շատ շատ առաջ ալ կ'անուանէ աշխատար 2էլէպի 195ին տողին մէջ կ'անուանէ աշխատար Հայոց Սփոփարանն, որով կը յայտնէ, թէ այս օրուան պէս եւ ի հնումն մերայիններու հայրակատար ուխտատեղին էր այն, Մայրաքա-

դաբի Հայ Եկեղեցիներուն¹ ալ ամէնէն նշանաւորը, թերեւս եւ մեծը այսինքն ընդարձակը, ինպէս կը կարդանք Միհթար Աբբայի կենսագրութեանը մէջ²:

Այս Եկեղեցին 1436ի վերաշնութենէն գրեթէ 125 տարի վերջ 1660ին մազապուրծ կ'ըլայ Հրդէէչէ³, իսկ 300 տարի յետոյ, Կ'այրի 1731ին, եւ յայնի չէ թէ այդշափ ատեն անխափան մնացած է այն, թէ ոչ՝ երբեմնակի նորոգութիւններ կրած, կամ միջանկեալ շինութիւն մ'ալ ունեցած:

15.—18. գարերու մէջ անոր վիճակը մեզի պատկերացնող տեղեկութիւններ կը պահպին, թէ եւ մէջ աեղ կը գտնուին այդ երկարժամանակամիջոցէն մնացած ցանցառ թուականներով շարք մը Արձանագրութիւններ, որոնք զալաթիոյ Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյն անունը միայն կը յիշատակեն առանց ուրիշ բան մը առանդելու անոր մասին:

Այդ Արձանագրութիւնները՝ զորս 1904ին հրատարակեց արդէն բարգէն Վարդապետ⁴, կը գտնուին խաչքարերու վրայ, նաեւ Զեռագիրներու մէջ. ինամով կը պահուին այժմ Եկեղեցւոյն աջ կողմի մատուրը եւ ունին 1437, 1440, 1549, 1663, 1664, 1672, 1676, 1718 թուականները: Վենետիկի վանքին մէջ կայ ձեռագիր Մարդակազմութիւն մը՝ զոր 1688ին կ'ընդորինակէ ոմն Աստուածատուր երէց

¹ Հովանդայի Լուկանի Պաթափշում (արդի Աշոտա) քաղաք 1632ին լատին լեզուով տպուած, Կ. Գուսոյ Տեղագրութիւններ պարունակող փոքրիկ հատոր մի, զոր տեսած եմ Օրթագիւղ Աստուածան Միհթարանութեան քով, կը գրէ թէ 17. գարուն սկիզբը Կ. Գուսոյ մէջ Հայերը մէջ Եկեղեցի մասին (P. Gyllyi, de Constantinopoléos Topographia, Lugduni Batavorum, ex officina Elzéviriana, anno 1632, էջ 331):

² Տեղագրութեան Հեղինակը անունով չէ յիշեր այդ Նկարները, որոնց հինգը Կ. Գուսոյ կողմներն ըլալու կիրակագիրներն,

Ս. Աստուածածին (Գում-Գաբու)

Ս. Սարգսի (Հերա-Տեղի)

Ս. Նիկոլոս (Խընճը)

Ս. Գէրոզ (Սոմաթիա)

Ս. Հրեշտակապետ (Պալաթ)

եւ մէկն ալ՝ Հալաթիոյ Ս. Լուսաւորիչը. բայց գիտնալ պէտք է, որ Երևանի Զէլէպի իր Սփոփարը, Պարմանիթիւն մէջ կը յեւէ ուրիշ Եկեղեցիներ ալ, ինչպէս Պէշիթառ իւսկի տար եւ այն, որոնք 1632ին եւ աւելի առաջ ալ իւսկի թիւն ունեն, ինչպէս ցայց պիտի տան Ծանօթառ գոյութիւններու հետաքանչեալ:

³ Ա. Արքու Միհթար Աբբայնը, Ագոնց, Վենետիկ 1810,

էջ 120 եւ 140:

⁴ Ա Աւելորդ, 2-րդի Մասունց Ալիորդի, Ա. Գ. Խնձիծակի, Համար Ե, էջ 191:

⁵ Կուլոր Յանձնական Պատրիարք, Բարգէն Ա. ի., էջ

117-123:

“ի Գուռն սուրբ Հուսաւորիչ Եկեղեցւոյն, որ ի թաղն Ղալաթիս ն, եւ գատոնի “Գիրը Ուսուցման վասն քարւոք կենցաղավարելոյն անուն գործը, զբ 1723 ին լատիներէնէ հայերէնի կը թարգմանէ Կ. Պոլսեցի Յակոբ Դպիր ճամճի զատէ կոչեցեալ ի Ղալաթիա:

* * *

Ս. Հուսաւորիչ 1731 ին այրելով, կը վերաշխուր 1733 ին, շնորհիւ Կողոտ Ցովչաննէս Պատրիարքին¹ եւ աշխատասէր ջանքերով արքունի Ճարտարապետ Սարգիս Խալֆային, որ 1719 ին Մայր Եկեղեցւոյն², եւ 1727 ին ալ Խւակիւտարի Ս. Կարապետի շխութիւններուն աշխատած էր³:

1733 ի վերաշխութեան միջին է, որ Ս. Հուսաւորչի միջին Տաճարի աւագ գրան վերեւ կը զետեղուի քիչ մը առաջ յիշածս սխալ Արձանագրութիւնը, որուն անմիջապէս ներքեւը կը կարդացուի Կողոտի ըրած վերաշխութեան յիշատակութիւնը՝ սապէս,

“Յետ հրկիզման դարձեալ նորոգեցաւ ի հիմանց ի Հայրապետութեան Տ. Աստուածա

տրոյ Սրբազն Կաթողիկոսի, եւ ի Պատրիարքութեան Սրբոյ Երոսաղէմի Տ. Գրիգորի Շղթայակիրի, եւ ի Պատրիարքութեան Պոլսոյն Տ. Յոհաննու Բաղրիշեցւոյ Կողոտի, աշխատասիրութեամբ Սարգիս Խալֆայի 1733: Ի Ղալաթիայ⁴”:

Գիտելի է, որ այս Արձանագրութեան մէջ ալ Կաթողիկոսին անունը սխալ է, եւ չգիտեմ ինչո՞ւ ուշադրութեան չէ առած Բարգէն Վ. Երբ մանաւանդ նախապէս Մանկունի Արբազան ուղղած էր զայն⁵:

Էջմիածնի Աստուածատուր Կաթողիկոսը վախճանած ըլլալով 1725 ին, չքր Կրնար ժամանակից ըլլալ Ղալաթիոյ Եկեղեցւոյն 1733 ի շխութեանը. Աստուածատուրի տեղը գրուելու էր՝ անոր յաջորդը եղող Կարապետ Ուլնեցի Կաթողիկոսին (1729) յաջորդող Խոշաբեցի

Աբրահամ Բ. ի անունը, զի նստած է սա 1730 — 1734¹:

Եկեղեցւոյն այս երրորդ անդամի շինութիւնը Սարգիս դպիր Սարափ Ցովչաննէսեան եւ Հ. Պուկաս Խնձիճեան ալ կը պատմեն, առաջինը կը գրէ:

“Այս Եկեղեցի Սուրբ Հուսաւորչին այրեցաւ, ի թուականին Հայոց Ռո՛Զ (1180 + 551 = 1731), յաւուրս Պահոց Հուսաւորչին, ի Ժամանակս թագաւորութեան Սուլլան Մահմուտին: Եւ ապա փոյթ յանձին կալեալ հրաման առին ի միւսում ամին ի Դեկտեմբերի Ժե արքունուսու և շինել սկսան:

Որոյ միջին տաճարն շինեցաւ աղիւսակերտ եւ կապարածածք եւ միւս երկուքն որ յաջմնէ եւ յահեկէ փայտակերտ եւ տախտակամած: Ի Պատրիարքութեան Տեառն Յովիանու վարդապետին Բաղրիշեցւոյ կողուու կոչեցելոյ, որ եւ ապա թաղեցաւ ի սմա, ի հարաւոյ կողմանէ Աւագ Դրան տաճարին ի թուականին Ռո՛Զ (1190 + 551 = 1741) Փետրվարի ԺԴ:

Եւ Խնձիճեան կ'աւանդէ,

“Ի 1731 այրեցաւ այս Եկեղեցի, իսկի 1733 եւ ի թուականին Ռո՛Զ ի հիմանց կառուցաւ վայելուչքան զառաջինն ի ծեռն անուանի Սարգիս Խալֆային, որոյ շինուած գոլով կամարակապ եւ կապարածածկոյթ, զրեթէ միմիայն հանդիսանայ ի մէջ այլ ամենայն Եկեղեցեաց հայոց, որունք նոր ի ներքուստ զարդարեալ պատկերօք զորս նկարեաց կեսարացի Եսայիսս ծաղկարար ծայնեալ, որ էր Եղբայր Բարսղի հոչակաւոր արքունի նկարչի, որ նկարեաց զենդանազիրս Կ. Սուլ Ահմէմի եւ Սուլ Մահմուտի:

Յաւելան առ նովաւ եւ երկու այլ փայտակերտ Եկեղեցիք, որոց գոլով կից իրը միմիայն Եկեղեցի կացուցանէին²:

Սոյն երկու Յիշատակարանները շատ լաւ կը ներկայացնեն նորաշէն Ս. Հուսաւորչի ճամպատակետութիւնը, զոր եզական անուանի կ'ուզէ անշուշտ Հ. Խնձիճեան, երբ անոր Համբար Կ'լսէ՝ թէ միմիայն հանդիսանայ ո:

Արք. 1 Ամերիկա ւարդէն, 21 Յուլիս 1898, եւ Տուբեցու:

2 Ամերիկա ւարդէն, 1906, էջ 332:

Համբար Կ, էջ 183—184:

¹ Համբար Պատրիարք. Հայոց, Հատոր Գ. էջ 775:

² Համբար Ամերիկա ւարդէն, էջ 128—129:

³ Կուլտ Յունանի Պատրիարք, էջ 30 եւ 138:

⁴ Կուլտ Եթովպական Արքանադրութեան գրեգոր, էջ 125:

⁵ Համբար Կարդինալ. թիւ 3966, 21 Յուլիս 1898:

Ա. Լուսաւորչի այս շինութիւնը շամէեան ալ յիշելով՝ կը գրէ, «Յովիաննէս Պատրիարք կ. Պոլսոյ արար միծամեծ շինութիւնն... եւ յետ քանի մի ամաց յայրի Եկեղեցւոյ Սուլը Լուսաւորչին՝ որ ի Ղալաթիա, հիմնարկեալ կառոյց նորոգ զայն Եկեղեցի թրծեալ աղիւսովք կամարաշէն, եւ երկաթի պատուհանօք յամի 1732, Ռ.Ծ.ՁԱ¹:»

Կատելի է որ Եկեղեցւոյն վրայի Արձանագրութիւնը եւ Հ. Գ. Խնձիճեանի 1733 թուականը ցոյց կու տան իբրև շինութեան ժամանակ իսկ Սարգիս դպիր եւ շամէեան 1732 թուականը ասոմք երկուքն ալ ճիշդ են 1732 ըշնութեան սկսիլն է, իսկ 1733 ը աւարտման, ինչպէս դիւրաւ կ'իմացուի Սարգիս դպիրին գրածէն:

Նորաշէն Եկեղեցւոյս ճարտարապետութեանը մասին առանձին Արշատակութիւն յալ կ'ընէ Կողմա Քէօմիւրձեան իր խտալերէն դրած Կ. Պոլսոյ Տեղագրութեանը մէջ, սապէս,

«Այդ (Ղալաթիա) քաղաքին մէջ նկարագրուած լատին Եկեղեցիներէ զատ, կը զանուին երկու ալ Յունաց Եկեղեցիներ, որ նուիրուած են յանուն Ցեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ Երանուհոյ կուսին Աստուածածնայ, եւ մէկ Եկեղեցին ալ չմիացեալ Հայերուն, նուիրուած Ս. Գր. Լուսաւորչի: Բոլոր այս Եկեղեցիները չոր շինութիւններ են, եւ արտաքուստ ընաւ զարդ չունին որպէս զի ուշադրութեան առարկայ ըլլան. այսու ամենայնի՝ Հայերու Եկեղեցին իրեւ շինութիւն կամարակապ շինուած ըլլալու առաւելութիւնը ունի եւ ծածկուած է կապարով²:»

Այս գրուածը թէեւ 1794 ին է հրատասկուած, բայց Ա. Լուսաւորչի 1733 ի ճարտարապետութեանը վրայ է որ կը խօսի. որովհետեւ 1794 ին Ղալաթիյ Եկեղեցին աւելակ վիճակի մէջ էր ինչպէս պիտի տեսնանք յետոյ:

Մեծապէս ուրախասոիթ է, որ 1733 ի այդ Եկեղեցիկ շինութեան հեղինակ Եղող Ճարտարապետին՝ Սարգիս Խալֆային անունը չէ կորսուած դարերու ընթացքին մէջ եւ անմահ է մացած նախ Եկեղեցւոյ ճակատը զարդարող Արձանագրութեան մէջ, եւ ապա՝ Հ. Խնձիճեանի բազմարեղուն գրչով: Մէծ գովութեան

արժանի է մանաւանդ այս վերջինը, որ բացի Ճարտարապետէն՝ կը յիշատակէ նաեւ Եկեղեցւոյն ներքին որմբը իւր Վոճինովը ծաղկապճնող Կեսարացի Եսայիխաս ծաղկարարը եւ կը ծանօթացնէ մեզ անոր Եղբայրը՝ հոչակաւոր Բարսեղի Նկարիչը արդունի: Հայկական գեղարուեստի պատմութեան համար որչափ կարեւոր է գիտնալ այսօր 18^{րդ} դարու մէջ երեւելի եղած այդ Հայ Արուեստագէտները, որոնց ժամանակակիցն էր՝ 1722 ին Սամաթիոյ Ա. Գէորգ Եկեղեցին շինող ալբունի Հայ Ճարտարապետը Մրաբ օլու Մելտոն¹, ինչպէս տեսանք Ա. Գլուխիին մէջ:

«Կամարակապոյ եւ սկապարածածկոյթ յ շինուած այս Եկեղեցին 1771 փետրուար 7 ին ամբողջովին կ'այրի եւ միայն մէջ տեղի քարաշէն մասը կը մնայ ինչպէս կը գրէ Պատմաձեան գր. Պատրիարքը²: 28 տարի եւ 6 ամիս այդպէս այլած մնալէ վերջը, հաղիւ թէ կը վերաշնուրի գանիէլ Պատրիարքի օրով՝ 1799 սեպտ. 18 ին³. այս անգամ ճարտարապետ ունենալով Մինաս Խալվան անուանի:

Սարգիս դպիր իր ձեռագիր տեղագրութեան մէջ կը գրէ այս մասին,

«Սոյն այս Եկեղեցի (Ա. Լուսաւորչի) դարձեալ հրէհեալ կիղեցաւ ըստ Փայտակերտ շինուածոցն ի Թուականին Ռ.Մ. (1220 + 551 = 1771) Փետրվարի է. եւ այնպն մնաց մինչւ ի Թիւ Ռ.Մ. (1249 + 551 = 1799) Սպմբէրի Ժ.Թ.: Եւ յետոյ յաջողութիւն այ կոկին անգամ վայելապն շինեցաւ զինի ամաց քսանեւութիւն, եւ ամոց վեցից եւ աւուրց Երկուտասանից: Քանզի յափ ծն 1799, եւ ի թուականին Հայոց Ռ.Մ. (1220), Սպմբէրի Ժ.Թ. կ'իւրակէի Տօնի Ա. արագայ Խալվան, հրաման Եղեալ յարքունուս Արք Միհմար աշոյին, որ էր Թուան գարա միմարին, եւ նա Եկել Քէլ Պատրիարքի քղթիս: Տն Դանիէլ Արքի Եպիսկոպոսի:

Եւ ապա ի վաղիւ անգր որ էր օր Երկուշարթի, պիգըն արարին շինույց զնոյն ի թուականի հիմքէթին 1214 յառաջնում աւուր ամենանն Ճէմաղիկվէլէին, որ էր Սպմբէրի Ժ.Թ.: Եւ ի յամենանն Կոյեմբերի Ժ.Գ. յէ կ'իւրակէի աւարտեալ շինուածքն օծաւ ձեռամբ պատրիարքի քղթիս: Տն Դանիէլ Արքի Եպիսկոպոսի:

Եկեղեցւոյն այս չորորդ վերաշնութեան պատմութիւնը շամաւ Հետաքրքրական կերպով կը պատմէ նաեւ Զեռազիր Յիշատակարան մը, որ սեպհականութիւն է ինձ, եւ որ կը գտնուի Հատուկոտոր գրուածներ պարունակող Հատորիկի

¹ Անդրէս. Զորից հասանց Ալիքորհի: Հատոր Ե.

² Էլեմենտ, Պարիս, 1905, էջ 154:

³ Անդրէս. Զորից հասանց ալիքորհի, Խնձիճեան, Հատոր Ե. էջ 184:

¹ Չառնէս, Պարիս. Հայոց Համար Գ. էջ 775:
² «Deserzione Topografica dello stato presente di Costantinopoli», Da Cosimo Comidas de Carbognano, Bassano MDCCXCIV (1794), էջ 62:

մը մէջ։ Այս Յիշատակարանէն կ'ուսանինք, թէ զալաթիոյ Հայ ժողովուրդը Ա. Լուսաւորչի եկեղեցւոյն Երկարամեայ այրացաւեր վիճակէն գառնացած, խմբովին կը զրգուի ընդդէմ այն ատենի իշխան — աղայներուն, որոնք շինութեան վերաբերեալ գրամմերը իւրացնելով եւ կուլտալով, իրենց գողովթիւնը պարտկելու համար, չէին ուղեր որ շինութեան ձեռնարկուէր եւ այլեւայլ պատրուակներով օրէ որ գործը կը ձգձգէին։

Ժողովուրդը օր մ'ալ, կ'ըմբոստանայ, կ'ըմբոստանաննաւ կիները եւ խումբ մը ուժեղ մարդիկ իրենց հետ առնելով, բաղմութեամբ կը խուժեն դանիէլ Պատրիարքին վրայ եւ խիստ բողոքի ձայներ բարձրացընելով, ուժգնապէս կը սպառնան, որ՝ եթէ շուտով շինութեան չսկսուի, իրենք պիտի դիմեն տմէն տեսակ միջցներու եւ հետեւանքը շատ գէշ կ'ըլլայ։

Սրդի ժամակներու համար նուազ լորատական չէ զալաթիոյ եկեղեցւոյն 1799 ի շինութիւնը պատմող այդ Յիշատակարանը, զոր կարեւոր կը համարիմնոյնութեամբ հոսներկայացնել, թէեւ Բաբդէն վարդապետ ալիւր և կոլոր Յովհաննէս Պատրիարք¹, աշխատութեանը մէջ հրատարակեց զայն արդէն, առանց սակայն յայտնելու թէ ուստի էր առած։

Ահաւասիկ այն,

Պատմուի նորոգունե եկեղեցւոյն սիր լուսաւորչին որ ի զալագիւա։

¹ Ծնորչիւ եւ ողորմութն այ յայսմ ամի որ էր թուական Հայոց ՈՒՄԻՆԸ (1248 + 551 = 1799) սեբակ մէ։ Եւ բշիք եղեւ սկիզբն հիմնարկուե տաճարին, կառուցեալ յանուն Սիր լուսաւորչին մերոյ որ ի զալագիւա, զինի յայրեցմանէն 28 ամաց 4 ամսոց եւ 11 աւուրց։

Բայց այսու օրինակաւ, քանզի յօրմէ հետէ այրեցաւ տաճարս այս՝ բաղմից մատուցաւ նամակ աղերանաց թագաւորացն Երից, այսինքն Սուլթան Միհամեֆէյին, որոյ աւուրս այրեցաւ, Սուլթան Համբէին, եւ Սուլթան Մէլիմին, բայց չեղեւ հնար առնուել հրաման չինուե եւ նորոգուե խանդարեալ աւերակաց եկեղեցւոյս այսորիկ (որոյ տեսուին միայն արտասուալից հառաջնօք լինէր, թող թէ բնակ ժաղարդեանն յամարան արեւակէղ՝ եւ ի ձմերան ցրտասառոյց եղելուին ի բացողեայ յաւե բակսն արանց եւ կանանց), եւ այս ամբ լինէր յաղագս անմարանու եւ երկառակուե ժողովրդոց, եւ մանաւանդ իշխանաց աեղույն, ուրք զգանձս տաճարին յաւեայն շինութնորին, զի մի սեփականեալ գրամմին պատկանէր ի բարում ամս, ապա ի յազիս ապաւան եղեալ յարեան ի վր նց խումբք ռամկաց սրի-

¹ Կոմու Յոհաննէս Պատրիարք, Բաբդէն, Ա. թ., էջ 114։

կայից եւ ոլոգամերկից, որոց բազումք այնք էին՝ որք պաշտօնէից արքայական պալատանն՝ սինլիդոր նաւուց թիվավարացն էին, մանաւանդ զի տեսանէին զազդ յունաց գուն գործեալ հետզհետ նորոգեն զեկեղեցիս իւրեանց, ի նախանձ բարի շարժեալ՝ բողոք բարձեալ գիմցին ու հասարակ արք եւ կանայք յժպիկուպուարանն Հայոց՝ առ սաս Դանիէլի պատրիարքին աղաղակէին խնդրելով զերաւունս եւ ասեն, իշխանքն մեր գողացեալ զինչ եկեղեցւոյն մերոյ՝ այժմ զօղեալ թագուցեալ կան եւ ոչ կամին միաբան իւրեան գողեալ նոսա, ապա թէ ոչ՝ վախճան իրին դառնութ վճարի եւ նորա ունկնդիր եկեղեալ բանից նոցա քաղցրութ՝ եւ քաջալես տուեալ միիթարեաց ամոքական եւ յորդոր քանալ ի բարանչիւր ի տեղիս իւրեանց խղութ՝ ասելով, ահա ես եկից զինի ձեր՝ եւ ընդ բարեխորհ արանց զերս իրացն խորչէլ մարթացուք, եւ վաղվաղակի եւ ի նաւ գնալ ի զալամիթիա։ Եւ յայն ինչ եհաս հրամանն արբայի աւետառոր՝ յաղագո շինման տաճարին, եւ ե վաղին՝ որ էր օր մաշարամի առաքեցաւ իշխանն հիւսնց ճարտարաց՝ որ ասի մէյմար աղա որում անուն էր արիկ աղա եւ ճանաչիր զառայ մէյմար, ը որում էր եւ ճրտիտ ոմն քաղաքացի Միհաս անուն կոչեցեալ առ ի զննել զվայրն որպէս սովոր են, առ որ յանձնեցաւ շինութ տաճարիս լսու հաճոյից կամաց իւրեանց եւ ի վաղին հրաման ետ բրել զիմնանս նը, եւ նախ առաջն դանիէլ Եպիսկոպոսն քաղաքին առեալ ի ձեռ՝ օրհնուր զբրէ գործի՝ եւ եհար նովա զորս կողմուն աւերակին առ ի բարեյաջողութ առաջիկայ գործոյն՝ յլլէ յուսացեալ։ Եւ յետ ութն շաբաթուց յանկ եւել երր աւարաելոյ ձեռն տուեալ շինութ տաճարիս, շրեր եւ փառաւոր, հոյակապ եւ զարմանալի՝ կամարաձեյ յօրինեալ։ Կրամած սպիտակ եւ պայծառ ըն անի գեցիկ, իրուեւ զիկացութ կարգեալ տեսողաց։ Եւ լաւուր երեքտասաներորդի նոյեմբեր ամսոյն չոզաւ գարիսրք քաղաքի Դանիէլ վրդպ, եւ մեծահանդէս առ նախմբութ կատարեաց զնաւակախափս օրհնութ օգման նորակերտ տաճարիս ի փառս քի Այ մերոյ, եւ կին դանի նահատակին իւրոյ Սրբոյն Գրիգորի, որ է օր հնեալ յաւիտեան Ամէն։

Ինչպէս կը հետեւի վերոյգրեալ Յիշատակարանի վերջարանութենէն, զալաթիոյ Եկեղեցից այս անդամի շինութիւնը աւելի գեղեցից էր, աւելի հոյակապ քան զառաջինը։ Կամարաձեւ՝ ընդարձակ, երեք առանձին տաճարների բաղկացած էր եւ կը բաղկանայ. միշնը նուի րուած Սուրբ Լուսաւորչին. հիւսիսայինը՝ Սուրբ Խարապետին. ասոնց արեւելեան կողմբըն ալ՝ մէյմէկ մատուր Ամենափրկչի, Ս. Յակոբ Մծբնայ հայութ պետի եւ Ս. Հրեշտակապետաց անուններով որոնք շէնքին ամբողջութեանը հետ խառն, ճարտ տարապետական արուեստի սքանչելի յօրինուած մը կը ներկայացնեն այսօր։

(Տարութակելիի.) Պ.Կ. ՎԱՀՐԱՄԵՍ Յ. ԹՈՂԻԳՈՅՄԱՆ